

ԿՐՈՆԱԿԱՆ

ՔԱՐԿՈՇԵՑԱՆ... ԵՒ ՍՊԱՆՄԱՄԲ ՄՐՈՅ ՄԵՌԱՆ

«Քարկոծեցան, սղոցեցան, փորձեցան, եւ
սպանմամբ սրոյ մեռան»:
(Երրայիցիս ԺԱ:37)

Աւագ տօներու այս ոսկի շրջանը, որ Սուլր Արոտը ամէն տարի հանդիսաւորապէս կը նշէ, իրաւամբ կարելի է կոչել մարտիրոսացած սուրբերու շարար, որուն ընթացքին կը տօնախմբեն յիշատակը՝ Յակորու Տեառեղոր, Ստեփանոս Սարկաւագի, Պողոս եւ Պետրոս Առաքելներուն, եւ ի վերջոյ՝ Զերեդեան եղբայրներուն: Օգտուելով տօնական օրերու այս շրջանէն, պատշաճ է հարեւանցի ակնարկ մը նետել Մարտիրոս բառին իմաստին վրայ, իր լայն իմաստով առած:

Մարտիրոս բառը իսկական առումով կը նշանակէ «Վկայ», բայց այս աւելի կը գործածուի անոնց համար, որոնք կեանիներուն զոհած են իրենց հաւատքին, նշմարտութեան համար: Իսկ անոնք՝ որոնք իրենց բրիստոնէական հաւատքին եւ նշմարտութեան համար վկայած են առանց մեռնելու, եկեղեցին ասոնք կը կոչէ «Խոստովանողներ»: Մենք կը պատուենք յիշատակը այս Մարտիրոս-Սուլրերուն, որովհետեւ անոնք իրենց վարժով ու բարելով ամէն ինչէ առաջ նմանեցան իրենց Վարդապետին՝ Քրիստոսի: Անոնք իրենց արիւնով ներկեցին հիմերը նորակազմ Եկեղեցին, որովհետեւ այդ մարտիրոսները բարձր եւ իրայատուկ հաւատքի տէր մարդիկ էին, մարդիկ՝ որոնք իրենց հաւատքի միջոցաւ յաջողեցան ամրող աշխարհ մը յեղաշրջել:

Մենք յանախ կը տարուինք մեր անմիջական շրջանակին մէջ եղող եւ երկա՞ր ժամանակ անբուժելի հիւանդութենէ տառապող մէկը նմանցնել մարտիրոսի մը, սակայն կ'անտեսենք այն իրողութիւնը, որ այս վերջինը ակամայ առած է այդ հիւանդութիւնը: Եւ կամ, պատահած է որ մարդիկ յանախ

հալածուած են իրենց կրօնին կամ հաւատալիքներուն համար, առանց այդ ակնկալելու կամ կարենալ փոխելու ընթացքը իրերու, անկասկած ասոնք եւս մարտիրոսներ են, սակայն պարագան նոյնը չէր նախնական եկեղեցւոյ անդամներուն համար, որոնք նախօրոն եւ բաշ գիտէին հետեւանելիները Աւետարանին բարոզութեան: Անոնք կը լսէին մանրամասնութիւնները ուրիշ հաւատակից մարտիրոսներուն սպաննութեան եւ մահուան մասին, եւ կը յիշէին թէ ինչպէս իրենց Տէրն ու Վարդապետը չարչարուած էր ու իր կեանիքը տուած իրենց համար, միաժամանակ ըսկելով իր աշակերտներուն, «Եթէ զիս հալածեցին, ապա եւ զձեզ հալածեսցեն»:

Նախնական եկեղեցւոյ հաւատացեալներուն հանապազօրեայ հացն ու չուրն էին հալածանելներն ու չարչարանենները, ծաղրն ու ծանակը մարդոց, քան մը որ այս օրերուն այս երկրէն ներս ապրող բրիստոննեային մտքին հաւանարար տայ մօտաւոր պատկեր մը, թէ Քրիստոնէութեան սուրբերը մտային եւ հոգեկան ինչ մտալլկումներէն անցած էին: Անոնք սուրի յանկարծական հարուածով չէին մեռած, այլ ապրած էին ամենօրեայ յանախանենովը մահուան, առանց յետին մտածումն անզամ ունենալու՝ ուրանալու եւ լիելու իրենց Ռւսուցիչը:

Միւս կողմէն սակայն, Աւագ Տօներու միաշարաբեայ այս շրջանը, կարելի է նկատել տեսակ մը սիրոյ յաղթանակին տօնախմբութիւնը, որովհետեւ այն բոլո՞ր սուրբերը, որոնց յիշատակը կը տօնենք այս շարբուան ընթացքին, խորապէս հաւատացին իրենց Մեծ Վարդապետին «Միրեցէ՞ զմիմեան» եւ կամ «Զկայ աւելի մեծ սէր բան երը

մէկը իր անձը զոհէ ուրիշին համար» սիրոյ պատուերին: Այդ իմաստով ալ թելադրելի պիտի ըլլար զոհողութեանց եւ մարտիրոսութեան այս շարաբը կոչել նաեւ, «Սիրոյ Շարաբ»: Շարաբ մը, որուն ընթացքին մարդկային սրտի կուրութիւնը գլեց ու անցաւ մարդուն տրամարանութիւնը, զայն հաւասարեցնելով գիշատիչ գազաններուն:

Սէ՞ր: Ի՞նչ է սէրը, որ բազում երեսներ ունի եւ որմէ դժբախտաբար զուրկ է այսօրուան մեր աշխարհը: Սիրել կը նշանակէ այլեւս երրեք ներողութիւն չխննիրել: Սէրը սիրելիներ, բազմակողմանի է եւ բազմերես, սակայն մեզի կը մնայ որոշել թէ ո՞ր տեսակն է մեր նախասիրածը: Աստուածորդին իր հետեւրդներուն եւ առաքեալներուն ըստ: «Սիրեցէ՞ք զմիմեան», եւ երէ մենք իրը հետեւրդները պիտի գործադրենք իր պատուիրանը, պարտինք որոշել թէ ի՞նչ կը նշանակէ սէրը իսկապէս մեզի համար:

Տօնական այս օրերուն յիշատակուող բղողը Մարտիրոս-Սուրբերը, հերոսներ էին, որոնք մղուած անհուն սէրէ մը, գիտցան անկաշառ կերպով տալ իրենց կեաները, ապահովելու համար ուրիշինք: Քրիստոսի պատգամած սէրը, «Սիրէ՝ թշնամիդ անձիդ պէս», բերան անուշնող բաղցրեղէն մը չէր, այլ դժուարին պատուիրան մը, գրեթէ անկարելի իրագործելը, սակայն շնորհիւ Տեառնելոր, Զերեդեան եղայրներուն, Ստեփանոս Նախավկային եւ Պետրոս ու Պողոս առաքեալներուն եւ անոնց նմաններու հաւատքին եւ տիեզերք մը սիրոյ, մեզի՝ Քրիստոնեաներուս տրուած է նախապատուութիւնը կոչուելու Աստուծոյ եւ Լոյսի որդիններ:

Այսօր, մենք կը տօնախմբենք Դաւիթ Մարգարէի եւ անոր շառաւիդէն եղող Յակոր Տեառնեղրայր առաքեալին յիշատակը: Դաւիթ Մարգարէն եւս հալածուեցաւ եւ ապրեցաւ միշտ մահուան սպառնալիքը ունենալով գլխուն վրայ,

նման նախնական եկեղեցւոյ հաւատացեալներուն, սակայն ան զիտցաւ սիրով տանիլ ատոնն մղուած Աստուածային սէրէ: Մինչ երկրորդը՝ Յակորոս Տեառնեղրայր Առաքեալը, ան ալ իր կարգին, մղուած իր մեծ սէրէն դէպի իր հարազատն ու անոր ներկայացուցած Աստուածը, իր կեանելով վկայեց Քրիստոսի բարողած նշմարտութիւններուն, որուն պատճառաւ սիրով յանձնն առաւ անոնց համար նահատակուիլն ու արժանանալը մարտիրոսութեան պսակին:

Մարտիրոսութեան եւ Սիրոյ տօնախմրութեան այս շրջանին, աղօրենի միաբերան սիրելի հաւատացեալներ, որ Բարձրեալն Աստուած, վերջնական ու արդար լուծում մը պարզեւէ տակաւ անտանելի դարձող բաղաբականօրէն ապականած մեր աշխարհին, մանաւանդ Պաղեստին աշխարհին: Թող մեր Արոռի գլխաւոր սուրբն ու երուսաղէմի առաջին Պատրիարքը՝ Յակորոս Տեառնեղրայր Առաքեալ անշարժ եւ հաստատուն պահէ իր իսկ անուան եւ յիշատակին վրայ հիմնուած այս Սուրբ Արոռն ու անոր Պահակալը, հանդերձ իր միարանութեամբ եւ ժողովուրդով:

Թող աղօրենին մեր երկնաւոր Հօր ըսելով. «Ճայր երկնաւոր, հեղէ՛ այսօր, հո՛ս ներկայ գտնուողներուն վրայ քու երկնային շնորհներդ Սուրբ Հոգույդ միջոցաւ, եւ մեզի պարզեւէ՛ քու փառքիդ տեսիլքը. տո՛ւր մեզի նո՛ր փորձառութիւն մը քու զօրութենէդ, քու խօսիդ հանդէպ հաւատարմութեան, նուիրուածութեան եւ ծառայասիրութեան նոր ոգի մը դիր մեր միարանութեան անդամներուն մէջ, որպէս զի քու սէրդ զօրանայ եւ անի մեր մէջ եւ քու բազաւորութեանդ զաղափարը միանգամբնդմիշտ հաստատուի մեր յեղյեղուկ հոգիներուն եւ միաբերուն մէջ, քու Միածին Որդույդ եւ Սուրբ Հոգիդիդ շնորհիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտսեանս, յաւիտենից. Ամէն:

ՆՈՒՐՃԱՆ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ